

վը , ծաղիկներովը ու պտուղներովը , հանդերձ պէսպէս կենդանեաց անթիւ խումբերովը : Մտածէ ինչ ահագին անտառուտ գեաին է գեղձի մը կեղևը , որուն թանձր ազուամազը՝ աչաց չնորհք մը կ'երենայ և չօշափելեաց ախորժելի է . և ինչ բազմաթիւ էակաց բոյն պիտոր ըլլայ :

Հ. Յ. Վ. ԽՍԱՎԵՐՏԵՆՑ

Կը շարտակուի :

ԻՄ ՎԱՆՔԸ

Դրաքեանի մը անտիայ յիշատակագիրք :

Այսօր տարի մը կ'ըլլայ քանի որ անզուգական հարս մը կորսնցուցի , և պզտի աղջիկս սքանչելի մօրէ մը զրկուեցաւ : Այս տխուր և ցաւագին մտածութիւնը միտքս եկաւ , երբ այս պզտի պատմութեան երկրորդ տպագրութեանը ձեռք կը զարնէի , զոր կրնամ ըսել թէ սկսայ գրել գործակցութեամբ և խորհրդով անոր , որուն մահը հիմա կ'աշխարեմ : Դեռչտպած , առաջին գլուխները կարդացի իրեն , և եթէ այս յիշատակագիրքն հրատարակելու յանձնառու եղայ , մասնաւորապէս անոր համար է՝ վասն զի տեսայ որ բաւական ախորժելի կու գային իրեն : Ուստի հիմա որ ամբողջ միացուցած 'ի տպագրութիւն կու տամ , բնական է որ ամբողջ պատմութիւնն ալ իր քաղցր յիշատակին նուիրեմ :

Ներէ ինծի ընթերցողը եթէ երկրորդ անգամ իմ ընտանեկան թշուառութիւններս իրեն կը հաղորդեմ . բայց առջնէն աւելի՝ այս անգամ չկրցայ զայս զանց ընելու , վասն զի հիմա՝ 'ի յիշատակ ինծի այնպէս սիրելի եղած անծի մը կ'անուանեմ այս զիրքս , ոչ այնչափ իրեն երախտագիտութեան և ցաւոց դոյզն սպաս մը մատուցանելու համար , որչափ իմ ազնիւ ընթերցողաց յանձնելու՝ որ այն օրհնեալ հոգին իրենց աղօթիցը մէջ յիշեն . թէ պէտ և վստահ եմ հաստատութեամբ որ իր լաւութիւններն ու առարինութիւնները

արդէն զինքը յաւիտենական վայելից և երկնաւոր փառաց օթևանն հասուցած են :

ՅՈՎ. ՄԿՐՏԻՉ ԳԱԶՈՒԻ.

Ա.

Կենաց առաջին յիշատակըն աւելի սիրելի և անջնջելի են : կեանկը յարատե մրրկայոյդ ծով մըն է , բայց այդ անչափելի ովկիանոսին դրգուեալ ալեացը մէջ , մեր մանկութեան յիշատակը միշտ պարզ և խաղաղ կը ծածանի : Հասակ անմեղութեան , որ երկրէս աւելի ընդ երկնից կը շաղկապի , ուր կը տիրէ մեր Արարին , և որ առ մեր վախճանը կը հրաւիրէ զմեզ . մեր էութեան առաջին արշալցար ծաղկամբք և շուշանօք կը զարդարէ : Այս շուշանաց և վարդից անոյշ բուրումը յաճախ կը զմայլեցնէ ըզմեզ նաև մեր անազան ծերութեան ժամանակը . վայ մարդուս եթէ կենաց պարզ իսկութիւնը՝ առաջին հասակին հրապուրիչ բանաստեղծութեղը երեմն երբեմն չզուարձանայ : Թէպէտ զերեզմանին եղերքը հասած , առաջին մտածութիւնն կը սլանայ այն նախկին օրերուն , որ այլ պիտի չդառնան , և են իրեւ առաջին օղակ այն մեծ շղթային որուն հետ կցորդեալ է իմ տաժանեալ էութիւնս : Թշուառութիւնն իմ մանկութեանս առաջին հետքը գծեց , և վիշտն կերպով մը բովանդակ կենացս անբաժան ընկերն եղաւ . բայց այդ թշուառութիւնն զիս չէր ընկճեր , և այն վիշտը ոչ երբեք կործանեց զիս , քանի որ անմեղութիւնն դեռ յիս կը ծիծաղէր :

Իմ էութիւնս թշուառութենէ մը կը սկսի . որովհետեւ սրտիս վրայ տպաւորած առաջին յիշատակն՝ թշուառութիւն մը եղաւ . այս ցաւագին յիշատակէն անդին՝ ամենայն ինչ անծանօթ է ինծի : Յառաջ քան զայն , բան մը ինծի չըսեր որ ես 'ի կեանս եղած ըլլամ . իրաւ 'ի կեանս էի , բայց չէի զիտեր , և ոչ այսօր գիտեմ :

Գիշեր մը խորունկ կը քնանայի խո-
շոր խանձարուղի մը մէջ, խոշորա-
գոյն յարդի մը մօտ, որուն վրայ հայրս
և մայրս կը հանգչէին. բնական ազդ-
մամբ, կամ լաւ ևս արեան ձայնէն,
միշտ ծնողացս քով քաղցր և խաղաղ
կը ննջէի. շատ անդամ երազով մը կամ
մնոտի մտածութեամբ կը վախնայի
թէ չըլլայ որ հայրս և մայրս քովս չըլ-
լան. կը տագնապէի, կը բանայի աշ-
քերս և կընայէի թէ պարապ է անկո-
ղինը: կը լսէի հօրս խոկալը և մօրս
հանգիստ քնանալը. այն ատեն դո՞հ
կ'ըլլայի, ևնորէն սովորական հանդար-
տութեամբ քուն կ'ըլլայի: Այն գի-
շերը անսովոր շշուկ մը զիս յանկարծ
կ'արթընցնէ. կը լսեմ որ մօտիկ ժո-
ղովրդապետութեան զանդակը կը զար-
նուի. բայց այն զարնուածքը այնպէս
արագ, սուր, կամ թէ ըսեմ այնպէս աղ-
դու և ահաւոր էր, որ անոր նմանը բը-
նաւ լսած չունէի: Զեմ կրնար ըսել թէ
այն սդաբեր ձայնը սրտիս վրայ ինչպի-
սի տագնապող տպաւորութիւն մը ը-
րաւ. կ'իմանայի որ զայն արձակողը ե-
կեղեցւոյն զանդակին էր, բայց նաև կը
հասկնայի որ չէր այն քաղցր զանշիւ-
նը, որ այնչափ անդամ տօնական օրե-
րը լսեր էի, կամ եղբ պատարագի կամ
քրիստոնէականի ժողվուելու համար
կը զարնէր:

Այսպիսի նեղիչ վարանման մէջ եր-
կայն ատեն չմնացի. հազիւթէ արթըն-
ցայ, տեսայ որ հայրս արտորանզք կը
հագուէր, մայրս այլ ամենայն փութով
իրեն օդնելով: Վերջը տեսայ որ վրան
խաչ հանեց, վերուց պատէն իր վար-
դարանը և կրծիցը վրայ զրաւ. հուսկ
վերջը տեսայ որ տապար մը և ուրագ
մը առաւ, և մօրս մնաս բարե ըսելով
և ինծի ալ համբոյր մը տալով, շտա-
պաւ տնէն ելաւ: Մայրս ալ ելեր ու
հագուեր էր. և որչափ ալ թախանձեց
զիս որ անկողինը մնամ, բացարձակ ես
ալ ելլել ուզեցի:

Այն միջոցին ձայներու և մարդկան
խուլ մննշիւն մը ճամբէն կը լսուէր.
ես այդ նորութեան վրայ զարմացած

էի, սակայն ամենեին չէի սարսափեր:
Բայց կը տեսնէի որ մայրս նեղեալ ու
անհանգիստ էր. մերթ ընդ մերթ աշ-
քերն երկինք վերցնելով, խորունկ հա-
ռաջանքներ կ'արձըկէր: Ասիկայ ինծի
քիչ մը տագնապ կու տար. բայց զեռ
հազիւ եօթը տարեկան էի: Այն հա-
սակին մէջ ցաւը թեթև քօղով ան-
մեղ սրտի մը խաղաղ պարզութիւնը
կ'ալուտացնէ. իբրև գնտակ մի է որ
կարծրակուռ վիմին կը զարնուի, բայց
հազիւ զանգուածին երեսը գծելով նո-
րէն ետ կը դառնայ:

Տանը գուռը ելայ. ինչ ահաւոր տե-
սարան աշքիս դիմացը ելաւ: Գիշերը
մութ էր. երկինքը թանձր ամպերով
պատած, որոնք իրարու վրայ կը դի-
զուէին, որպէս թէ մրրկալից և ամբո-
խեալ ծովու մը ալիքներն ըլլային: Փայ-
լուն և կարմրագոյն լցոս մը ամէն բան
կը լուսաւորէր, վերջը ցրտաշունչ և ուժ-
գին քամիէ մը հալածեալ և տատա-
նեալ թանձր և կարմրափայլ ծխոյ սիւ-
ներ կը բարձրանային: Զախ կողմ
կը դառնամ և կը տեսնեմ հրեղէն լե-
զուի նման մեծամեծ բոցեր որ այն
թանձրախիտ և խաւարապատ հորիզո-
նին վրայ զարհուրելի կերպով մը կը
ձևանանցէին, և խառն սարսափ ու կա-
րեկցութիւն կը զարթուցանէին: Ու-
ժով մը մորս պլուեցայ, և իբր բնական
ազդմամբ մը իր զգեստին մէկ կտորո-
վը աշքերս գոցեցի, բայց այդ զարհու-
րելի պատկերը դիմացէս չէր վերնար.
մանաւանդ թէ անանկ մը կ'երեար որ
երկինքը աւելի մութ և հրդեհը աւելի
սոսկալի եղած ըլլար: Առաջին անդամն
էր որ իմ մատաղ սիրտս սարսափի և
զարհուրանաց տպաւորութեամբ կը
զգածուէր. առաջին անդամն էր որ ցա-
ւոց և թշուառութեան զգացմամբը կը
տագնապէի, որովհետեւ իմ ներսս ա-

ղեկ կը զդայի , որ այն վայրկեանին փոր-
ձանք մը կը պատահէր :

Մայրա մէկէն խոհակերոցին ծխա-
մած պատի մը վրայ եղած Աստուա-
ծածնայ պատկերին գիմացը ճրագ մը
վառեց . առջեր ծունը դրաւ , և զիսբազ-
կացը մէջ առնելով , պղտի ձեռքերս ի-
րարու քով բերաւ , և արցունքէն հատ-
կը եալ ձայնով մը ըսաւ ինծի . Հօրդ
համար աղօթենք : Ոչ թէ ես կրնայի
կամ այն վիճակի մէջ էի որ իմանայի
թէ ինչու համար ինծի այսպէս կ'ըսէ .
ևս առաւել չէի հասկնար թէ ինչ պատ-
ճառաւ հայրս իմ աղօթիցս պէտք պի-
տի ունենար . բայց մէկ տարտամ և ա-
նորոշ մտածմունք մը թէ ինքը վտան-
գի մը մէջ պիտի ըլլայ՝ մէկէնիմէկ սկը-
սաւ միտքս տագնապել : Ծունկս յեր-
կիր խոնարհեցուցի , և ձեռքերս դէպ 'ի
պատկերը բարձրացնելով , և այնպիսի
եռանդեամբ մը , որպիսի թերևս բնաւ
չեմ ունեցած . Տիրամայր , գոշեցի , Տի-
րամայր իմ , մայրիկս գոհ ըրէ : Ո՞հ , որ-
պիսի մաղթանք : Սրբագոյն և անարա-
տագոյն գորով մը դրաւ զայն իմ բե-
րանս . սէրն որդիական , որ մանկական
անմեղութեամբը կը դիմէ առ մայրիւր
յերկինս , որպէս զի իր մայրը որ յերկ-
րի՝ գոհ ընէ և խնդրուածքն ընդունի :

Այն վայրկենին զարհուրելի շառա-
շիւն մը , որ ամբողջ մեր տնակը սար-
սեցուց , զմեզ դոլով և սարսափով վեր
ցատքեցուց : Ճամբուն վրայ վազեցինք ,
և տեսայ որ բոցերն զգալի նուազեր
էին . և անոր տեղը ծուխն աւելի թանձր
և պտուտալից վեր կը բարձրանար :
Այն սոսկալի շառաչման՝ գերեզմանա-
կան լուսթիւն մը յաջորդեց . միայն
հովը սաստկութեամբ կը չչէր , և մօտիկ
անտափին եղնենեաց կատարները կը
տատանէր : Զախող վայլակներ՝ այն
մրկեալ ամպոց մթին պտոյտքներէն
կը թօթափէին . որոտումը հեռուէն կը
գոռար , և եթէ կրնամ ըսել , այն ա-
հաւոր տեսարանին սոսկումը կ'աւելցը-
նէր : Բայց այն լուսթիւնը կարճատե
եղաւ . ցաւագին հեծութիւնք և խառ-
նաշփոթ աղաղակը ամէն կողմանէ

բարձրացան . թէպէտ տղայ էի , բայց
հասկցայ որ սոսկալի արկած մը հան-
դիպած պիտի ըլլայ :

Քանի մը վայրկեան ես և մայրս այդ
նեղութեան և տագնապի մէջն էինք ,
մէյմ'ալ հրդեհին լուսովը տեսանք որ
ամբոխ մը մարդիկներու դէպ 'ի մեղի
կու գան , որոնցմէ ոմանք բան մը կը
բերէին որ ես չէի կրնար լաւ մը որո-
շել : Եւ ահա տեսայ որ շարժական
սանդղոյ մը վրայ մարդ մը կը բերէին ,
քովն ալ տեղույն ժողովրդապետը կե-
ցած էր : Լսեցի որ մայրս յուսահատ ա-
ղաղակ մը փրթուց և սաստիկ լալ սկը-
սաւ : Թափով մը վրան ինկայ և ջերմ
արցունքով լալով իրեն պլլուեցայ :
Նախ ժողովրդապետը մտաւ , և մօրս
դառնալով՝ սիրալիր ձայնով մը ըսաւ .
Ազնիւ թերեղիա , մի յուսահատիր . ե-
թէ Դիոնեսիսին այս գժբաղդութիւնը
պատահեցաւ , անշուշտ Աստուած կ'ո-
ղորմի , վասն զի իր մերձաւորին բարիք
ընելու միջոցն այս բանս իրեն հանդի-
պեցաւ :

Երբոր ամբոխը տանը դուռը հասաւ ,
անոնք որ ուսերնուն վրայ սանդուխը
կը բերէին , վար ինջեցուցին զայն , և
այն մարդը թևերնուն վրայ խոհակե-
րոցը տարին : Աստուածածնայ ճրագէն
աղօտ նշոյլ մը այն մարդուն երեսին վր-
րայ կը ծաւալէր . տեսայ որ բոլոր ա-
րեամբ ծածկուած էր , մաղերն այրած ,
և երեար ծխէն բոլորովին սկցած : Այն
երեսոյթը քիչ մը զիս խռովիեց . և վախ-
ցած՝ մօրս ետել քաշուեցայ : Ժողովր-
դապետը քաղցրութեամբ փայփայեց
զիս , և ձեռքը զլխուս վրայ զնելով ը-
սաւ . Խեղճ պղտիկ , խեղճ պղտիկ : Աշ-
քերս վերուցի և ուշագրութեամբ աղ-
նիւ քահանայինն նայելով , տեսայ որ
երկու մեծաշիթ արցունքներ երեսէն
վար կ'լյնային : Այս ամէնը ինծի հա-
մար գաղտնիք մըն էր . չէի կրնար հաս-
կընալ թէ ով էր այն սանդուխին վրայ
տարածեալ մարդը , ինչու այնպէս ա-
րեամբ թաթխուած և սեցած էր . ին-
չու մեր տունը բերին և ամէնքը կու-
լային , մասնաւորապէս մայրս և ժո-

զովրդապետը։ Բայց այդ գաղտնիքը քիչ ատենէն պարզեցաւ երբոր տեսայ որ այն մարդը հօրս անկողնոյն վրայ պառկեցուցին։ Թէպէտ տղայ էի, բայց դիտէի որ այն անկողնոյն մէջ ինքը միայն կը պառկի, և կը մտածէի որ ուրիշ ոչ ոք հոն կրնար հանգչիլ։ Սաստ կութեամբ մահճիս վրայ ցատքեցի տեսնելու համար թէ արդեզք գործը իմ տղայական խորհրդածութեանս հետ կը միաբանէր։ մարդուն այլափոխեալ երեսը նայեցայ, բայց իմ հայրս ըլլալը չճանչցայ։ Գրեթէ ուրիշ մարդ կարծեր էի զինքը, և մահճէս իջնելու վրայ էի, մէյմ'ալ տեսնամ որ կուրծքին վրայ վարդարանի կտորի մը անցուցած միտալ մը կը փայլի։ այն ատեն միտքս եկաւ որ երթալէն առաջ պատէն վարդարան մը վերուց և կուրծքին վրայ կախեց։ աւելի ուշադրութեամբ դիտեցի միտալը և յայտնի տեսայ որ այն միտալն էր զոր հայրս շատ անգամ ինծի կու տար՝ զիս ուրախացընելու համար։ Ան ատեն ամէն տարակոյսս վերցաւ, սկսայ առատ արցունք թափել, ցատքեցի հօրս անկողնոյն վըրայ, և բազուկներս պարանոցին վրայ ձգելով, զլուխս երեսին վրայ դրի։ Ճակատը այնպէս տաքցած էր, որ կարծես թէ զլուխս կրակ դարձած ածուխի վրայ դրեր էի։ Մեծ աշխատութեամբ մայրս ու ժողովրդապետը բաժնեցին զիս անկէց։ բացարձակապէս կ'ուզէի հօրս հետ պատատեալ մնալ։

Դիչ մը վերջը ժողովրդապետը մեկնեցաւ։ իր երթալէն քանի մը վայրկեան յետոյ ճամբուն վրայ զանգակի ձայն մը լսեցի։ վերջը աղօթաւորաց դաշն ձայներ։ հուսկ վերջը պայծառութիւն մը լուսաւորեց զիսոհանոցը։ Տեսայ որ ոմանք վառած ճրագներով ներս մտան։ անոնց մէջը կեցած էր ժողովրդապետը, ձեռքը ճերմակ կտաւի մէջ պլած բան մը բռնած։ ուրիշ մը վրան հովանոց մը բացած էր։ և ամէնքը անկողնոյն խցիկը մուան։ ժողովրդապետը հօրս մօտեցաւ։ ամէնքը տրտմած ու ամփոփուած ծունը դրին։ Հարցուցի

մօրս թէ ինչ կ'ընեն։ հեկեկանգք պատասխանեց։ Հայրդ աղէկ չէ։ ամենասուրբ թոշակը տուին։ Զէի հասկնարինչ ըսել կ'ուզէր այդ վերջին խօսքը։ միամտաբար հարցուցի մօրս։ ի՞նչ բանէ թոշակը։ Բարի Տէրն է, պատասխանեց, բարի Տէրն է, որ հիմայ հօրդ սրտին մէջն է։

Միշտ կը յիշեմ այն մեծ զարմանկքը որ յիս պատճառեցին մօրս այս խօսքերը։ Թէպէտ Աստուծոյ վրայ տարտամ գաղափար մը ունէի, և չէի կը ընար լաւ մը հասկնալ թէ ինչպէս Աստուծած իմ հօրս սրտին մէջ կրնար ըլլալ, բայց և այնպէս քաղցր զարմացում մը գրաւեր էր զիս, որ ինծի հաւտացնել կու տար որ իմ հայրս կարգէ դուրս բան մը եղաւ, և մեր տնակը՝ նոր աշխարհ մը։ Աստուծոյ անբաւութիւնն էր որ անհասկանալի մնալով եօթնամեայ տղու մը անմեղ սրտին կը յայտնուէր։

Երբոր ամէնքը գնացին, աղնիւ կին մը, որ ես կը ճանչնայի, ձեռքէս ըրունեց ու դէպ 'ի եկեղեցին տարաւ։ Այս միջոցին տեսայ նորէն հրդեհը։ բայց առաւտեան արշալոյսը այնչափ սոսկալի չէր ցուցըներ զայն, ինչպէս գիշերուան թանձր մթին մէջ երեցաւ ինծի։ Այն ատեն իմացայ որ կրակը գըղեկին մեծ մասը փճացուցեր էր, և առջնելին անցնելու ժամանակս տեսայ բազմութիւն մարդիկներու որ չորս կողմը ջահերու լուսով կ'աշխատէին։ զոր բնաւ տեսած չունէի։ Դէպ 'ի եկեղեցին երթալու միջոց երբեմն երբեմն զլուխս այն տխուր տեսարանին կը դարձնէի։ չէի կրնար աչքս բաժնել անկէց, և ինծի անանկ մը կու գար որ այն աղիտաւոր երեսոյթը իմ մոքիս անջնջելի պատահար մը պիտի ըլլայ։ Եւ այնպէս ալ եղաւ։ այն հրդեհը ինծի համար առաջին կէտ մը եղաւ, ուրով իմ կենացս ընթացքն սկսաւ։ եօթը տարուան հասակիս այն բոցերուն մէջ ինծի աշխարհս յայտնուեցաւ։ և այն աւերակներով թշուառութիւնն պարզեցաւ ինծի։ Ճշմարիտ պատկեր

կրից որ մարդուս սրտին մէջ կ'այրի ու կը բորբոքի . և ճշմարիտ պատկեր ցաւոց որ գհողին կը պատէ և պատրանքները կը կործանէ :

Այն կինը զիս ժողովրդապետին տունը տարաւ . ուտելու համար կաթին մէջ թաթխած հաց տուաւ . մեծ ախորժակով կերայ , և երբ նախաճաշ լմնցուցի , տախտակին վրայ թեւերուս մէջ զլուխս կոթնցուցած խորունկ մը քնացայ : Այն առաջին անգամն անհանդիսատ քուն մը ունեցայ . գիշերուան անձկութիւնքն մատաղ սրտիս մէջ այնպիսի տագնապ մը զարթուցեր էին , որ զարհուրելի երազներով զիս կը խոռվէր : Դեռ կը յիշեմ որ երկու կամ երեք անգամ արթնցայ : Կէս քնոյ մէջ սենեկին չորս կողմը կը նայէի , ըստ սովորականին հայրս ու մայրս փնտռելով : Չտեսնելով զիրենք , կը նեղուէի և լալս կու գար . բայց արցունքս գրեթէ կը դադրէր , երբ Մարդարիտա , որ իմ ազնուասիրտ պահապանիս անունն էր , սիրալիր քաղցրութեամբ զիս նորէն 'ի քուն կը հրաւիրէր : Եւ իրաւցընէ բաւական հանդիսատ քնացայ . և երբոր արթնցայ , Մարդարիտա ձեռքէս բռնած զիս դուրս տարաւ : Քիչ վերջը մեր տնակին զիմայն էինք . երկուքնիս ալ ներս մտանք . և մայրս հազիւթէ զիս տեսաւ , դիմացս վազեց՝ երեսը արցունքով ողողած , առաւ զիս զիրկը և ուժգին կրծիցը վրայ սխմելով զիս սկսաւ անյագաբար մը պագնել . և եկուր , ըսաւ , եկուր որ հօրդ վերջին օրհնութիւնն առնուս : — Տարաւ զիս անկողնոյն մօտ . բարձին քով կանգուն ոտից վրայ կեցած էր ժողովրդապետը . անկողնոյն զլուխը ուրիշ մը ծունը զըրած էր , ձեռքը վառած ճրագ մը բըռնած : Հայրս կենաց վերջերն էր . եօթը տարուան՝ չէի կրնար ըմբռնել այն ահաւոր վայրկենին վսեմծանրութիւնը . բայց սակայն բաւական կը հասկնայի որ ինքը ալ այն չէր ինչ որ կ'երենար ինծի երբ իմ խանձարուրքէս կը տեսնէի զինքը մօրս քով պառկած . լաւ մը երեսը զիտեցի , և թէպէտ այլա-

փոխած ու տղեղցած էր , բայց ինծի վախ չէր բերեր . այն վայրկենին ուրիշ զգացում մը կ'իմանայի , զոր չէի կրնար լաւ մը զանազանել . անմեղ սիրոյ և անզգաստ կարեկցութեան խառնուրդ մըն էր :

Ժողովրդապետը քանի մը խօսք զուրցեց հօրս . անոր ձայնին՝ կարծես թէ խորին թմբրութենէ մը սթափեցաւ . բացաւ աչլերը և մեծ դժուարութեամբ զլուխը դէպ 'ի ինծի դարձուց : Մէկ թեր դուրս երկնցուց , և ձեռքը զլառու վրայ դրաւ . վերջը խորին հեծութիւն մը լսեցի , և ժողովրդապետը դողդղալու ձայնով մը ըսաւ . վախճանեցաւ : Յաւիտենականութեան եղերքը հօրս վերջին օրհնութիւն ընդունեցայ : Խեղճ հայր :

Տարին զիս ժողովրդապետին տունը . չեմ կրնար ըսել որչափ սիրալիր խընամք ցցուց ինծի այն սուրբ ծերունին և ազնիւ Մարդարիտա : Հետևեալ օրը երեկոյեան դէմ լսեցի որ եկեղեցւոյն զանգակը երկայն և միակերպ մը կը զարնէր . այն ձայնը չէր ազդեր ինծի միւսոյն սարսափը՝ որ հրդեհին զիշերը լսեցի . բայց ամէն մէկ զարնուածքը տիրութեամբ մը սրտիս խորը կը հընչէր : Տանը մէջ ասդիս անդին պտըտելով՝ կիսափակ դրան մը հասայ . մէկ փեղկը հրեցի և զլուխս ներս երկնցուցած՝ նայեցայ թէ ուր կը տանի : Տեսայ ընդարձակ՝ մութ և խաւար սենեակ մը . մէկ անկիւնը ճրագ մը կը վառէր , որ լուսոյ աղօտ ճառագայթներ կ'արձակէր : Քիչ մ'ալ յառաջկ'երթամ և կ'իմանամ որ եկեղեցին եմ . թէպէտ և ոչ երեք գիշեր ատեն լցոյս չեղած տեղ մինակ գտնուած ունէի , բայց և այնպէս առաջ գնացի և տղայական հետաքրքրութեամբ ամէն կողմ կը զիտէի : Քանի մը քայլ ընելէս ետքը , լսեցի որ մէկը կը մտնէ . յայտնուելու վախէս , որոշ չգիտնալով թէ արդեօք կարծի էի հոն ներս մտնելու , աւագ խորանին ետենը պահութեցայ : Տեսայ մարդ մը , որ այն կիսաշէջ լցոսէն ճրագիկ մը վառելով , խորանին քանի մը

ճրագները վառեց, և վերջը եկեղեցւոյն դուռը բացաւ: Քիչ մը վերջը մեծ պայծառութիւն մը զդաշտավայրը կը լուսաւորէր. յետոյ քանի մը հոգի երկայն սև փիլոն հագած և ձեռքերնին ճրագ՝ եկեղեցին մտան. անոնց ետեւէն ժողովրդապետը տեսայ, վերջը չորս հոգի որոնք ուսերնուն վրայ սև կտաւով ծածկած երկայնաձև բան մը կը բերէին: Եկեղեցւոյն մէջ տեղը դրին զայն. ամէնքը միաբան քանի մը վայրկեան երգեցին. վերջը ճրագները մարեցին ու դացին: Այն մարդը որ աւագ խորանին ճրագները վառեր էր, մարեց զանոնք, փակաղակով գոցեց եկեղեցւոյն դուռը և իմ մտած դռնէս դուրս ելաւ:

Եկեղեցին իր առջի մժութեանը մէջ մնաց. միայն սովորական ճրագին տկար ճառագայթը այն թանձր խաւարը քիչ մը կ'ընդմիջէր: Ես չէի համարձակեր պահուրատած տեղէս շարժելու. և թէպէտ կը տեսնայի որ եկեղեցւոյն մէջ կենդանի արարած մը չըկար, չէի սիրտ ըներ ժողովրդապետին տունը դառնալու: Սիրտս սաստիկ բարախել սկսաւ. տագնապալից դող մը բռնեց զիս. ուղեցի շարժիլ, բայց գետնին քամուածի պէս եղեր էի: Սկսաւ ճակտէս պաղ քրտինք մը կաթել. ուղեցի մէկը կանչել, բայց սարսափէս ձայնս խզուեր էր: կամաց կամաց հանդարտիլ սկսայ, և այն առաջին տագնապը անցնելէն յետոյ, սկսայ շարժիլ դէպ 'ի տուն երթալու: Աւագ խորանին մօտէն անցնելու միջոց եկեղեցւոյն աչք մը տուի. ճրագին տկար լուսովը տեսայ հոն դետինը այն սեռվ պատած բանը, որ սաստիկ աչքիս զարկեր էր: Ի՞նչ բան պիտի ըլլայ ատիկայ, կ'ըսէի ինքնիրենս, արդեզք ի՞նչ կայ մէջը: Հետաքրրութիւնը կերպով մը իմ զլսաւոր ախտս եղած էր. այս վայրկենիս խիստ սաստիկ կերպով ներսի դիս արթնցաւ: կարծես թէ ալ վախ չէր ազգեր ինծի ոչ գտնուած տեղւոյս միայնութիւնը, ոչ հոն տիրած մժութիւնը, և ոչ հոն ազատաբար կենալու իրաւունք չունենալս:

Այս հետաքրրութենէս շարժած՝ ելելիք դռնէս առաջ անցայ. բայց այն զիս այնչափ գրգռող առարկայէն քանի մը քայլ հեռու կանկ առի, իբր գաղտնի զօրութենէ մը բռնուած, որ ալ առաջ չերթամ. քանի մը վայրկեան կեցայ անշարժ և տարակուսեալ թէ ինչ ընեմ. բայց վերջը հետաքրրութիւնը ամէն մնածութեան յաղթեց, և աչքս չորս կողմն դարձնելով՝ տեսնելու համար թէ իրաւցնէ մինակ եմ, սկսայ դէպ 'ի եկեղեցւոյն մէջ տեղը երթալ: Մօտ հասնելով այն դեռ ինծի անծանօթ բանին, մանրամասն դիտեցի. զանիկայ պատող սև ծածկոցին վրայ ճերմակ ու դեղին մեծ խաչ մը տեսայ. չորս անկինները, կամ լաւ և՝ ծածկոցին ծայրերը չորս կլոր բաներ տեսայ՝ խաչածն գաւազանիկներու վըրայ կովծնած: Ի՞նչ բան կը նշանակէ ասիկայ, ըսի ինքնիրենս: Այս բաներս փոխանակ ինծի գաղոնիքը պարզելու, աւելի մժին անհասութեամբ մը կը պատէին զայն, և փոխանակ իմ հետաքրրութիւնս գոհ ընելու, բիւրապատիկ ևս կը սաստկացնէին:

Ան ատեն որոշեցի որ ծակքերէն մէկը վերցնեմ. և այս խորհուրդս 'ի գործ դնելէն առաջ կտոր մը տատամնեալ կեցայ: Բայց այնչափ և այնպիսի էր՝ հոն տակը ինչ եղածը իմանալու հետաքրրութիւնս, որ ինծի անսովոր հաստատութեամբ մը միտքս որոշեցի: Վերուցի վերջապէս ծածկոցին մէկ ծակքը, ինչուան որ կարծր և ընդդիմահար բանի մը հանդիպեցայ: Այն առաջին քայլը ընելէն ետես, սիրտ ըրի ամբողջ վերցնելու. բայց գործադրութիւնը կարծածիս պէս դիւրին չէր: Ծածկոցը ծանր էր, և ես մէկ կտորն ալ վերցնելու գժուարութիւն կը զգայի: Այս խորհուրդէս ետ կենալու վրայ էի, մէյմ'ալ ահաւոր և սոսկալի մտածութիւն մը բռնեց զիս: Զեմ դիտեր ինչ պէս, երևակայութեանս մէջ տարտամ և շփոթ՝ բայց և տագնապող մնածութիւն մը արթնցաւ թէ գուցէ հոն մեռել մը ըլլայ: Այն ատեն մշուշ կեր-

պով մը միտքս եկաւ թէ ուրիշ անդամ տեսեր էի իմ տնակիս առջևէն այն սև զգեստներ հագած մարդիկներուն անցնիլը, ձեռքերնին վառած ճրագներ, ետևնէն ալ ժողովրդապետը, վերջն ալ դիմացս եղածին շատ նման բան մը: Շփոթ կերպով մը, բայց առանց պարագաներն լաւ մը յիշելու, և առանց պատճառն հասկնալու, ինծի անանկ եկաւ որ այն ամբոխը դէպ 'ի եկեղեցին գայած պիտի ըլլայ. սա միայն որոշ կը յիշէի թէ երբոր դիմացնէս կ'անցնէին, մայրս ծունը կը զնէր և հայրս գլխարկը կը վերցնէր:

Այս շփոթ և խառնակ՝ միանգամայն բաւական կենդանի և ցաւագին յիշատակներն այնպիսի անստուգութեան և վախի մը մէջ ձգեցին զիս, որ արձանի մը պէս անշարժ մնացի: Բայց թէ որ, կ'ըսէի ինքնիրենս, ատոր մէջը մեռել կայ: Այս մտածութիւնը վրասքստմունք կը բերէր: Եւ ինչպէս աս տեսակ դիպուածներու մէջ միշտ կը պատահի, մէկ մտածութիւն մը ուրիշ մտածութիւն մը յառաջ կը բերէ, մէկ կասկած մը ուրիշ կասկած կը ծնուցանէ: Մահուան անորոշ և ընդհանուր մտածութիւնը սկսաւ կերպով մը իմ պղտի իմացականութեանս մէջ թանձրանալ. երևակայութիւնն ալ անոր վըրայ աւելցուց այն տարերքն զոր ծզրիտ և որոշ ծանօթութիւն մը չէր կրնար յառաջ բերել. այս մահուան մտածութեան վրայ մեռեալ անձի մը գաղափարն աւելցաւ. և այս անձը կամաց կամաց մնրմին, կերպարանք և վերջը անուն մը կը զգենուր: Կերպով մը այս պէս ըսեմ, մեռելցն քով մարդ մը տեսնուեցաւ. և այս մարդուն անունը սրտիս խորն հնչեց, և սարսափած հարցուցի: Այս մեռեալն արդեօք իմ հայրս է:

Ինչպէս սաստիկ մրրկաց մէջ բօթարեր փայլակ մը, այնպէս այս սոսկալի մտածութիւնը մտքիս մէջ ցայտեց: Ինչպիսի մերժ քաղցր և պայծառ, մերժ ահարկու և տխուր խորհուրդներ ու մը տածութիւններ այն վայրկենին միտքս

կը լեցուէին: Լսեր էի խօսիլ արքայութեան և դժոխոց վրայ. վերջինը այնշախ չէր վախցուցած զիս, որչափ առաջինը ուրախութիւն և գոհութիւն պատճառեր էր: Այն գաղափարն թէ արքայութեան մէջ կը տեսնուի Աստուած, Տիրամայրն և պահապան հրեշտակը, միշտ իմ մանկական երևակայութիւնս շարժեր ու ոգեորեր էր, և երբոր անոնց վրայ խօսք կ'ըլլար, կարծես թէ առաջուց մտքովս Տիրամօր հետ ըլլալու քաղցրութիւնը կը վայելէի: Այս արքայութեան զուարիթ մտածութիւնն իբրև մրրկալից երկնից վրայ ծիածան մը եղաւ. մահուան մտածութեան ազգած արհաւիրքը մեղմացաւ, մանաւանդ թէ կերպով մը յուրախութիւն դարձաւ, երբ արքայութեան մտածութեան հետ միացաւ: Այն ատեն բնաւ ինծի վախ չէր ազգեր այն կասկածը թէ հոն մեռել մը ըլլայ մէջը և թէ այն մեռելը իմ հայրս ըլլայ, մանկական վերացմամբ մը յափշտակուածի զգացմունք կ'իմանայի, և այն անմեղ հոգւոյ մը սեփական ամբծութեամբ կարծես թէ հայրս Տիրուհւոյն և հրեշտակաց հետ ընկերացեալ կը տեսնէի: Այն ատեն միտքս եկաւ իրմէն առած օրհնութիւնս, զըլխուս վրայ ձեռքը գնելը, անկողնոյն ոտքին քով փառած ճրագը, ժողովրդապետին անոր գլուխը բռնելը, և մօրս՝ մահուան անկողնոյն քով ծունը դրած լալը: Այս տեսարանը, որ այն ատենը ինծի ազգեցութիւն մը չէր ըրած, իբրև կենդանի և ոգելից պատկեր մը մրտացս ներկայացաւ. ինծի կ'երևար թէ ասիկայ իբրև սկզբնաւորութիւն մը ըլլայ այն տեսարանին զոր իմ երևակայութիւնս արքայութեան վրայօք ինծի կը նկարէր: Ինծի համար ինչպիսի վայրկեան եղաւ անիկայ. ամենայն վախ փարատեցաւ. և ալ ան մուլթ տեղոյն մէջ զիս մինակ չէի համարեր, և ալ ոչ թէ հետաքրքրութիւն, այլ բուռն, անդիմադրելի և անյաղթելի փափաք մը կը զրդէր զիս այն ծածկոցը վերցընել, և մի անգամ ևս հայրս տեսնել,

և կերպով մը գիտնալ թէ արդեզք արքայութիւնն էր :

Ճրագին լցուր երթալով կը նուազէր ու կը միմնար . հազիւ կրնայի դիմացս եղած բաները զանազանել : Բոլոր ուժս ժողվեցի և մեծաւ աշխատութեամբ կրցայ ծածկոցը բոլորովին վերցնել : Հազիւ թէ զայն վերցուցեր էի , ճրագը բոլորովին մարեցաւ , և ես կատարեալ մթութեան մը մէջ մնացի : Այն վայրկեանը ինծի համար սոսկալի եղաւ . անհնարին է բացատրել ինչ որ ես այն մահաբեր վայրկենին զգացի : Վախն ամէն բանի յալգթեց . տերեւի պէս կը դողայի , մազերս տնկուեցան , և կարծես թէ ալ չունչ չէի կրնար առնուլ : Կորսուած էի , և ինչ ընելիքս չէի գիտեր : Խարխափելով մէկ ձեռքս երկրն ցուցի , որպէս թէ երթալու ճամբան գտնեմ , և քարի պէս պաղ բանի մը հանդիպեցայ , բայց իմ հրելուս տեղի տուաւ : Սաստկութեամբ բռնեցի զայն և ուժով սխմեցի . ինծի ուրիշ մատերու և ուրիշ ձեռքի դպչելու պէս եկաւ : Ուզեցի խալբախ , բայց չկրցայ . որչափ զիս քակելու կը ջանայի , այնչափ աւելի կաշկանդուիլ կ'իմանայի . փուճ տեղը շտու անդամ ջանացի ձեռքս ետ քաշելու , վասն զի երկու աքցանի մէջ եղած աւելի սխմուած էր : Կը թողում երեակայել իմ տագնապս ու սարսափս . մէկէն միտքս եկաւ այն ահաւոր համոզմունքը , թէ մեռելը բըռներ է զիս , և հիմա իրեն իշխանութեան տակ եմ : Այն միջոցին տկար և խուլ կանչելու ձայն մը կը լսեմ . չենրիկոս , չենրիկոս : Այն միայնութեան մէջ , և այն տեղը ուր կը կարծէի թէ մարդ չըկայ , երբոր իմ անունս տրուիլը լսեցի , արիւնս երակներուս մէջ պազեցաւ , ծունկերս ծալեցան , և զգայութիւնս կորսնցուցած՝ գետնին վրայ տարածուած ինկայ :

Կը շարունակուի :

Երովակիա և Անգղիացոց վերջին արշաւանքը :

Անգղիական տէրութիւնն արշաւանք մը սկսաւ Եթովպիոյ դէմ , անցեալ տարւոյն վերջերը , իւր հիւպատին և ազգայնոցը բանտարգելութեան վրէժն առնելու համար : Եթովպիոյ աշխարհը որ Ափրիկէ պտըտող ճանապարհորդաց տուած տեղեկութիներովը միայն ճանչցուած է , երկու մաս կը բաժնուի . Դիկրէ և Ամհարա . հիւսիսային արևելեան կողմն , կարմիր ծովուն եղերացը մօտ , Դիկրէի մասն է . լեզունին աղաւաղութիւն մ'է հին կիզ լեզուին , որ եթովպական սրբազան լեզուն է , Հրէից և Արաբացոց լեզուներէն ձևացած : Ամհարայի մէջ լեզուն բոլորովին տարբեր է , բնակիչներն ալ ջէմպէտա կամ Յանալճին մօտակայ Եթովպիոյ մէջտեղի դաշտավայրները կը բնակին . հարաւային արևելեան կողմը կ'իյնայ կորժամ բարերեր գաւառը , որուն մէջէն կ'անցնի կապոյտ Նեղոսի ճիւղերէն մէկը . Դաքազզէ գետն ալ զլիմհարա Դիկրէն կը բաժնէ : Հիւսիսային Եթովպիայն , որ հին ատենը Շօայի կամ Հարաւային Եթովպիոյ հետ միացած էր , որ է մասն հին Եթովպիոյ , կարմիր ծովուն մուտքին վրայ կ'իյնայ , ՊապէլՄանտէլի նեղուցին մօտ : Եթովպիայն հիւսիսէն դէպ 'ի հարաւ գրեթէ 600 քիլոմէդր երկայնութիւն ունի , և 400 ալ լայնութիւն արևելքէն դէպ 'ի արեմուտք : Գաղղիոյ հաւասար է մեծութեամբ և Զուիցերիոյ պէս ալ լեռնոտ է :

Կարմիր ծովէն և Հնդկային Ովկիանուէն բաժնուած է ցած ափունքով մը 100 կամ 150 քիլոմեդր լայնութեամբ , և լեռներու գօտեաց ստորոտէն կը սկըսի , որք պարսպի մը պէս երկու կողմէն կը պատեն բոլոր Եթովպիայն : Այս ծովափնեայ ցամաքը Արաբիոյ իշխանութեան տակն է և Օսմանեան տէրութեան հպատակ , որով ծովէն ուղղակի չկրնար մօտեցուիլ : Մասսովայի